

**ՓՈՐՏԻԿԻ ՍՊՆԱՅԻՆ
ԿԱՂԱՆԴԵԱՆ ՏԾԱՑ**

Կազանդ «Պապան» ահա եկաւ,
Շատ պարզներ նա մեզ քերաւ,
Ուրախ զբւաբթ մեզ հոս ժողվեց,
Այս երեկոյ փորբիկ և մեծ.

Եւ ինձ ըստ. «Ո՞ւր ես Աօնա,
Շեկուր, իրգէ, ցատկէ, իրնաք,
«Տար ամենուն սիրոյ ողջոյն
ևԵւ կաղանդի համբոյր սիրուն»:

Ո՞չ լեռ մայրիկ, ո՞չ լեռ հայրիկ,
Դուք ալ «սէտէս» իմ անուշիկ
Եւ նազելի մօրաբուրիկ
Եւ գուք որ կաք մեր բոլորտիք.

Զեզ ամեննուդ տամ համբուրիկ,
Շատ կ'աղօթեմ սըրտով գոտորիկ,
Որ ողջ առողջ և երջանիկ,
Շատ տարիներ մեզ հետ ապրիք:

Կարսած Գումար
Նիւ. Աշ. Մ. Ռաֆայէլ. Վրժէ.

ԱՅԼԵԼԱՑՈՒՔ

ԱՏԵՓԱՆ ԷՖԷՆՏԻ ԿՈՒՐՏԻԿԵԱՆԻ

ՅՈՐԵԼԵՍԱՆԻՆ ԱՌԹԻՆ



Ստեփան կուրտիկեանի անունը մին է
այն անուններն որուն առջև ամէն Հայ
կանք կ'առնէ մեծարանցով և երկիւրած
սիրով: Եւ ճիշտ ասոր համար է, որ երբ
Պոլսական հայ Տերթերը հրատարակեցին
Բէ Ազգին ներկայացուցիչներն որոշեր են
յարցանքի պաշտօնական ցոյցով մը առանձին համարել իր հանրային գործունէութիւնն
45 ամեայ յորելեանը, ամէն որ բնածին
զգացումով մը ծափահարելի ցտաւ այդ
որոշումը: Այս ջերմ համարութեան ան-
կեղծ ձայնը, զրիթէ կէս զարու խորէն կու-
զար և կ'երթար բազմավասար Հայ Դոր-
ժէչի մը՝ որ մեր ցեղին պարծանքներէն

մէկն է: Բազմավիւզ իրեն համար քաղցր
պարտց կը համարի այդ այնցան սիրուած
ուսուցին ու գրագէտին կեանցն ու հան-
րային գործունէութիւնը գէթ հարևանցի
կերպով պատկերացնելու իր բնթերցող-
ներուն, շեշտելու համար այն մեծ յար-
գանըը զոր Միմիթարեան Միմարանութիւնը
ունեցած է միշա զէպ ի մեծարելի յորեւ
լեարը, որ, իր կարգին, միշտ յարգող մը
և սիրող մը եղած է Միմիթարայ Տանը:

* *

Ստեփան ի.թ. կուրտիկեան բնիկ պրու-
սացի է և ծնած 1863-ին, սերունդ պա-
տուաւոր և բարեպաշտ գերաստանի մը:
Մանուկ հասակէն ան վայելած է ընտա-
նեկան ինամեալ դաստիարակութիւն մը,
իսկ նախնական ուսումը և կրթութիւնը
առած իր ծննդավայրին Ս. Գէորգէան
վարժարանին մէջ, ուր պատմութեամբ,
ջանասիրութեամբ և բարի վարցով կը
փայլէր աշակէրտակցաց մէջ: Այդ նա-
խակըրթարանին մէջ, ուշիմ պատանույն
մտաւոր և հոգեկան կարողութիւնները զար-
գացան իրենց բոլոր ուժով, և այդ ինա-
մու կրթութեան պատուներն եղան անոր
ապագայ կեանցին յաջողութիւնները: Իր
ջանասէր և ազնուական բարցին համար,
ի սկզբանէ հետէ սիրող և մշակող եղաւ
մեր նախնեաց լեզուին՝ զրագանութեան,
և մինչև կերջ չխողուց բնաւ այդ ասպա-
րէզը, որ ոչ նուազ քան ուսուցչական
զործունայ կեանըը՝ պատուարել եղաւ
իրեն:

Դպրոցին մէջ, - ինչպէս կը հաւատեն
մեզ ականջալուր վկաներ, - սիրելի էր նա
առ հասարակ մեծերուն և ընկերներուն,
օրինակ էր նա ամէնուն կարգապահութեան
և փութաջանութեան, յարգելի և պատ-
կանելի՝ իր բոլոր գասընկերներուն առջեւ

1883-ին ըրջանաւաբար, պաշտօնի կո-
չուեցաւ սոյն վարժարանին մէջ, իրեւ
օգնական ուսուցիչ հայերէն և թուրքերէն
լեզուներուն Այդ ատեն ան քան տարեւ-
կան էր, բայց համուն հասակի ծանրու-

թիւն և խոհեմութիւն ուներ։ Շնորհիւ իր բնական ուշիմութեան, եռանդուն ուսումնասիրութեան, երիտասարդ ուսուցիչը նոխացած էր լեզուարանական ու գիտական հարուստ պաշարով մը։ Եւ պատանեկութեան այդ ժամանակուր հասակին մէջ, ուր շատերին շատերը իրենց նպատակակէտ կ'ընեն զրօնանք և զուարճութիւն, Ստե-

թիւն անոր հրաշալի յատկութիւն մ'էր, որ վերջ ի վերջոյ այնքան բարձրացուց զանիկա, Եւ այսօր մ'կ չի զիտեր թէ Ստեֆան Էֆ. Կուրտիկեան թուրք, արար և պարսիկ լեզուներու անզուզական վարպետն է, և մնեց ապահովապէս պիտի շունենանց մէկը, նոյն իսկ ապազյ դարերու մէջ, որ համապատիւ կանգնի մնձ վարպետի կողքին։

Չորս տարի վերջ, 1887-ին, յետ օրինական զորեղութեան՝ Ստեփան նոյն վարժարանին թուրքերէնի Ա. ուսուցիչ նշանակուեցաւ տեղույն Մէարիֆ Միհամբութեան նախագահ Ահմէտ Ռիզա պէյի արտօնութեամբ, որու կողմէ կը վճարուէր թուրքերէնի ուսուցչութեան թշչակը։ Այդ թուականին (1887), անուանուած է նաև վարժարանին փոխ-տեսուչ։

Այդ պաշտօններուն մէջ ըստ ամենայնի յաջողութիւն ցոյց տալով, 1890-ին իրեն յանձնուեցաւ վարժարանին տեսչութիւնը, պահելով միշտ թուրքերէնի ուսուցչութեան պաշտօնը։ Իր ստացած ընտիր կրթութիւնը զործածեց յօգուտ հայ մանուկներուն, որոնց այնպիսի ամուլ զաստիքարակութիւն մը տուաւ, որ բաւական է մոցէ անցնել միայն նոյն յարկին ներքն գանուած ժամանակակից աշակերտներուն անունները, հասկնալու համար թէ որպիսի ցայտուն և խոհական գէմքեր զարդուած են այդ նշանաւոր և գլուխական զաստիքարակին խնամքներուն ներքեւ։

Պրուսան, ի հարկէ, Ստեփան Էֆ. Կուրտիկեանի տաղանդին համար նեղ շրջանակ մ'էր, ուստի 1890-ին կրածարելով Ա.Գորգակեան վարժարանի տեսչական պաշտօնէն, փոխադրուեցաւ մայրաքաղաքը, Պոլիս, ուր կեանցն այնքան եւ լէջներ ունի։ Բայց ան երեք անգործ կամ անպաշտօն չմնաց, այլ միշտ, ամէն տեղ և ամէնէն գնահատուեցան անոր բարձր արժանիքները։ Ան իր կոչման մարդն էր բառին սեղմ իմաստով։ Ան ոչ միայն լեզուաց և գիտութեան հմուտ մ'էր, այլ և գերազանցօրէն զիտէր զաստանդութեան եղանակը, միրը՝ որ ամէնուն տրուած չէ։



Ստեփան Էֆ. Կուրտիկեան

փան զերծ մեաց ամէն տեսակ փոթորիկ-ներէ և ալիքներէ։ ամուր բռներ էր սրտին դեկը, որով խաղալիք չշարժաւ կը բռերու բռնութեան։

Ամփոփուած ինցն իր մէջ, և առաջա-դրած ըլլալով մասնագէտ դառնալ թուրք, արար և պարսիկ լեզուներու, Ստեփան իր ուսուցչութեան ազատ ժամերը զործածեց խորապէս հմտանալու համար արևելեան այդ բարդ լեզուներուն զադանիքներուն։ իր այդ փափաքը կատարուեցաւ թուրք և պարսիկ մասնագէտ ուսուցիչներու ձեռքով, և մասնաւորապէս իր ինքնօգնութեան չանցերով։ Այդ ինքնօգնու-

Ճնորհիւ այդ քարեմանութեանց, Պրուսայի ազգային վարժարանին նախկին տե-

սուլը այնպիսի փայլ մը առաւ՝ որ ամէնուն նախանձելի կ'ընէր զի՞ւը։ 1895-ի սեպտեմբերին ան արդէն թուրքերէնի զի՞սաւոր ուսուցիչը նշանակուած էր կեղործնական վարժարանին մէջ, և ասոր հետ մէկունեղ երկար տարիներ պաշտօնավարած է նաև հետևեալ վարժարաններուն մէջ։

Գառար-զիւղի Վենետիկեան վարժարանը 1896-1915, որ է մինչև անոր փակումը՝ հրդեհի երեսէն։

Սաղզ-Աղամի Վենետիկեան Միիթարեան վարժարանը 1896-1923։

Վիճննական Միիթարեան վարժարանը 1897-1922։

Սաղզ-Աղամի Ս. Լուսաւորչեան վարժարանը 1903-1923։

Բերայի Էսահեան վարժարանը 1910-1928։

«Նոր Դպրոց» վարժարանը 1912-1923։

Մարդիգիւղի Պէզարքեան վարժարանը 1917-1928։

Պէզեան Մայր վարժարանը 1898-1908։

Պէրպէրեան վարժարանը 1909-1915։

Աստրեւմանու վարժարանը 1916-1918։

Մերձանի Խոտասի վարժարանը 1908-1909։

Ուսուցչական պաշտօններու միջոցին ցնց տուած աջողակ և հասաւարիմ գործունէութեամբ յինքն ձգեց ոչ միայն Ազգին սէրը, այլ նոյն իսկ նախկին Օսմաննեան կայսրութեան բարձրաստիճաննեան մասնց ուշադրութիւնը, և ներկայիս ալ թուրք Հանրապետական կառավարութեան ամենամեծ համարման արժանացաւ, որ յետ սեղմիչ օրէնքներու՝ անոր միայն արտօնութիւն առաւ թուրքերէն լեզուի ուսուցչի պաշտօն վարելու կեղործնական, Էսահեան և Պէզարքեան վարժարաններուն մէջ, պաշտօն զոր ան ձեռնասօրէն կը վարէ 1923-ին ի վեր։

* *

Բնական էր, որ Ստեփան լ.ֆ. Կուրտիկիսի պէս ցայտուն դէմք մը պիտի չկարենար ամփոփուիլ լոկ ուսուցչական ասպարէզին մէջ։ 1897էն մինչև 1908 թուականը զի՞նքը կը զանենց Ռւսութեան խական խորհրդոյ անդամ։ Ճշմարտութիւնը ըստ կ'ըլլանց պարզապէս, եթէ ըսենը որ այդ երկար տարիներու շրջանին, ան բարձրացանդակ դէմքն էր այդ խորհուրդնեն, որոն զունչ է ազդեցութիւն կու տար։ Այդ թուականէն ետքն ալ մէկ ցանի անդամ մասնակցած է Ռւսութեան խորհուրդներուն՝ իրքն անդամ և Առենապետ։ Ազգային կեանցի ամենավախափուկ շրջանին՝ եղած է նաև Քաղացական ժողովի անդամ։ Այդ պաշտօնին մէջ մնաման ծառայութիւններ մատոյց Ազգին իր սրամիւու և նարագէս հանճարով, երեւան բերելով քաղացական պարագաներուն պատշաճ վարչագէտի մը դատողուրինը (դադղ)։ Անըուշա Ստեփան լ.ֆ. Կուրտիկեան Օսմաննեան կայսրութեան պետական անուան մարդկերէն մին կ'ըլլար՝ եթէ ինքզինքը քաղացական ասպարէզին նուիրած ըլլար։ Վասն զի ան ունէր Հայ ամիրաններուն արեւելեան քաղացականութեան բույր նրութիւնները, անոնց տեսակէտը, մեր ազգը տիրող տարրին հետ հաշտ ապրեցըննելու իմաստութիւնը, գերծ մնալով միանց ամիրայական թերութիւններէն։

* *

Ստեփան լ.ֆ. Կուրտիկեան՝ իր ունեցած բազմակողմանի հմտութեամբն ևս՝ ազգին նուա մէջ աշքի զարնող անձնաւորութիւն մ'է։ Այս միայն թուրք, արար և պարսիկ լեզուներու ցաջ վարպետը չէ, այլ և մայրէնի զասական լեզուին մէջ հմուտ մը, բայց բառով՝ հայկարան մը, և մանաւանդ նշանաւոր բանասէր մը։ այս մասին հաւամգուելու համար՝ բաւ է կարդալ իր ինքնազիր և Բարգմանածոյ գրուած քնները որպանց մէջ կ'արտափայլին թափանցող և

սուր միտքը, սեղմ և ախորժելի ոճը, իւմասնիւրը ճկուն և բրդմաւոր՝ ինչպէս է միտքը։ Սակայն լրկ ասոնց մէջ չէ ամփոփուած իր հմտութիւնը, հաւասարապէս իմաստասիրութեան և պատութեան, օտար ազգերու զրականութեան՝ բարձրաստինան անձին վայել և կարեր ուսութենուու և զիտութեանց տեղեակ է նա, որոնց և մինչեւ այսօր՝ իրեն միակ սիրելի զրադումն և զրուանըն են եղած ազատ ժամանութեան մէջ։ Այդ անխոնջ և բազմամեայ ուսութեասիրութեան արդիւնքն են հետեալ երկերը։

Ա. «Միրաթիւն նիրեաթ», արար և պարսիկ բանաստեղծներու և փիլիսոփատներու գեղեցիկ խօսքերուն հաւաքածոն, հանդերձ անոնց թուրք թարգմանութեամբը և զուրանական հատուածներու վկայութեամբ։ Հրատարակուած Պրուսա, 1887-ին (սպառած)։

Բ. «Կիւլչին իշտէա», պարսկերէն ինքնազիր ստանաւորներու և թարգմանութիւններու մէկ մասին հաւաքածոն, ծոնուած պարսիկ գեսպանին և անոր փափարվը հրատարակուած 1901-ին։

Գ. Օսմանեան տազաչափութիւն հայտարարաւ, հրատարակուած 1901-ին։

Դ. «Միրանիր Մուռամման»։
Ե. «Ջատիկ, Ջատ, Սեմէ»։

Ասոնցմէ զատ ունի բազմաթիւ բանասիրական ու լեզուազիտական յօդուածներ, որոնց ցիրուցան են ազգային թերթերու մէջ։ Բաւական է յիշել մի բանիները։

Կուրտափիւն (Ա. Թ.) — Օսմաներէնը պարզել. Արևելք 1899, թ. 3988, 96-4000, 10-։ Բանասիրական, Արկաւագա, Գաւազան, 4060. — Աքաղաղ, կապար. Շատեմարան, 4073. — Պարսկ. Հեզար բառի մասին, 4174. — Աֆ. 4185. — Գէորգ Դարբին Պարսկերէն բառարանը. 1900, թ. 4215, 26-։ Հաճոյալի ստուգարամանութիւն. բառերու զուարձալի կողմը. 4249. — Սատի և Զինական կուռաց. 4349. — Ժամանց, Ա. 4490. — թր

4496. — գ. 4502. — Դ. 4508. — Ե. 4514. — Զ. 4520. — Է. Միւսվէտսէ. 1901, թ. 4526. — Թ. 4531. — Հարցութերու պատասխանը 4565 (պէյլիր, աղջիկ, մանթար)։ — Գրական ժամանց. Արար. առածներ և իմաստուն խօսքեր. 4691, 4700, 6, 12, 18, 28. — Հայ Քանի մը մասնիկներ. 1902, 4864 ~ 68, 72. (Հմմ. Գ. Շահ. ի լեզուարանական նշանաւուն, 4874-75) Այս առթիւ, 4880-81. — Անական հորով. 4883. — Նուազականներ. 4889. (Հմմ. Գ. Շահ. ի 4901ի լեզու, նշանը). — Ան, ուն 4905, 6. — Աստ, ուստ, եստ, ոյր, ոյց. 4920. — Առ, ոտ, ոտ, մատ, ունեն, ամ. 4924. — Պատ, զին, ին, ժուտ, ս. 4936, Ան, Ան։

Ասոնցմէ դուրս, ան ունի բազմաթիւ անտիպ ինքնազիր և թարգմանածոյ գործեր։ Ասոնց մէջ կարենոր տեղ մը կը ըըռնեն թուրքերէն լեզուով զրած զանշաները, յատկապէս պատրաստուած վէննետիկի Մընիթարեանց Մուսայի վարժարանին համար. Մարդ չի կրնար հաւատալ թէ ինչպէս այդ լուրջ է խոնական մարդը ստակը ըլլար զրելու թատերական կտորներ՝ ուրիշին ծիծաղն ու ծպիտը։ Ես սակայն անոնց մէջ ան յաջողեր է զնել այնպիսի ժողովրդական իմաստութիւն, այնպիսի խորիմաստ առածներ, այնպիսի մերկացընող և մարակող ուղղութիւն, որոնց այդ գործերուն կու տան բարոյական մեծ արժէք։

Անցան ժողովրդական զարձեր էին այդ զաւեշտները, որ ոչ միայն հայերը, այլ և օսմարազգիները անհամերել կը սպասէին ամէն տարի Միխթարեան վարժարանէն ասրցաւած բարեկենդանի թատերական ներկայացումներուն, որպէս զի առիթ ու նենան զուարձանալու և ծափահարելու անոնց անժամիս հեղինակը։

Ասոնցմէ զատ՝ աշխատակցած է Պրուսայի «Վեկտիխ» և Պոլիս հրատարակուած «Ալեքսանդր» գրական շարաթաթերթերուն։ Թուրքերէն ստանաւորները հրատարակուած են զիլաւորարար «Մայիսմար» գրական շարաթաթերթին և «Խոտամ», «Ա-

րենելք», «Մայիսմար» և «Վազգըր» թեր-
թերուն մէջ:

* *

Յետ տեսնելու Ստեփան Լֆ. Կուրտիս-
կեանի ուսուցչական, զրական և հրապա-
րակական կենաց գիլաւոր. զիճերը, դառ-
նաց արդ նկատելու իր առանձնական
կենաց բարեմասնութիւնները, կամ մանա-
ւանդ իր ուժեղ ու բարձր նկարագիրը, որով
ոչ նուազ կը փայլի նա քան իր հանրային
պատուաւոր ծառայութիւններով,

Ինչ որ ամէնէն աւելի աշքի կը զարնէ
Ստեփան Լֆ. Կուրտիսկեանի անձին վրայ՝
իր տարապայման համեստութիւնն է, որ
է զուռն իր ներքին աշխարհի գեղեցկու-
թեանց: Ընտանի է նա ամէնուն հետ որոնց
իրեն կը մօտենան, իր անձէն արտաշշնչուող
բարյական հրապոյըը անդիմադրելի է:
Անոնց որ զինըը առաջին անգամ կը տես-
նեն նախ պահ մը իր խստաշէմ երևոյթին
անհարորդ ապաւորութիւնը կը կրեն, բայց
հազիւ թէ սկսի խօսիլ, չես զիտեր ինչ-
պիսի շնորհ մը կը փայլի անոր անձին
վրայ, որով կը մեղմէ իր դէմքին վրայ
բնութեան գծած լրջութիւնը Եւ ասոր
հետ, յաճախ, երբ պաշարուած է մտերիմ
բարեկամներով, մանկական վճիռ զւրւու-
թութիւն մը, ու ո՞ Է չարութենէ զերծ
սրամիտ կատակարանութիւններով համե-
մոււած, ճներու և խօսուածքի բնիկ բա-
րենդրութիւն մը, եւրոպական քաղաքա-
վարութեան բոլոր նրութիւններով շեշ-
տուած, և զոր աւելի զրաիչ կը զարձնէ
հնչուն և զօրաւոր ձայնը, որ միանալով
ծանր կերպին այնպիսի հեղինակութիւն
մը կ'առնէ որ ինքզինք բոնուած կը զգաս
տիրական հմայքի մը մէջ:

Ստեփան Լֆ. Կուրտիսկեանի անժմտելի
արժանիքներէն մին ալ այն է, որ ան
բարձրացուց հայ մոտաւորականին ու հայ
ուսուցչին դիրքը հայոց մէջ: Ու Կուրտի-
սկեան այդ արդիմերին կը քառա հասնիլ, ու
բովինեսկ երբեք չզիջան շողոքորթելու,
քծնելու, Արդար և անաշառ է նա զնա-

հատելու մէջ ուրիշի արժանիքը կամ ոչ,
չի զիտեր ներմակին սկ ըսել կամ սեւին
ներմակ, թէ և իր բարեկամն ըլլայ կամ
թնամին: Իրեն ուսուցիչը՝ շատ մեծ եղած
է Կուրտիսկեանի կատարած զերը: Մինչ իր
շրջանին շատ մը հայ ուսուցիչներ իրենց
նկարազրի տկարութեամբ ամէնէն ըիչ
յարգուածներն էին, ինքն ակնածանցով՝
հիացումով պաշարուած ուսուցիչն եղաւ,
սիրելի ամէնուն՝ առանց պատկառանցին
բան մը պակսեցնելու, նախ՝ ամէնըը զի-
տէին ու կը զնահատէին անոր լուրջ հրմ-
տութիւնը այն լեզուներուն՝ զորս կ'ուսու-
ցանէր. յետոյ, ու մանաւանդ, ամէն ծնողը
զիտեր թէ անոր ուսուցչութիւնը բարոյա-
կան խորին հաղորդակցութիւն մ'էր իր
աշակերտ զաւկին հետ որ անոր զատերուն
հետեւէն յետոյ՝ իր զաւակը անոր հոգիէն
և մորքն ցուլը մը ընդունած պիտի ըլլար,
բարյապէս զեղեկացած, մտաւորապէս
բարձրացած պիտի ըլլար: Իր բոլոր ա-
շակերտներն իրմէ ուսած են հաւատարիմ
հասաւանքներ ըլլաւ իրենց պատկանած պե-
տոթեան, ճշմարտապէս սիրել իրենց ազգը,
մնալու ուղղամտութեան նամբուն վրայ,
սիրել թուրք և հայ լեզուները՝ և այդ լե-
զուներուն փառց կազմող զաւկան գլուխ
զործոցները հասկնալու, սիրելու, իրացը-
նելու արուեստը: Խնդ տարիներու մէջ ահ-
այս, երբ կը ցնուէի մեր Մոտայի վար-
ժարանին մէջ, որ անոր բոլոր աշակերտ-
ները ահեն և զորութեամբ կը սերտէին
անոր զասեղը, որպէս զի շըլլայ թէ իրենց
անհոգութեան պատճառաւ վշտանյ սի-
րուած ուսուցիչը, և զասաւանդութեան
միջոց՝ անոր շրթունցներէն կը կախուէին,
բառ մը, զիտողութիւն մը չփախցնելու
համար: Այս, անոնց շատ կը վախնային
անկէ, բայց միանգամայն անհամբեր կը
սպասէին անոր զասերուն, կարծես թէ
չոր ու ցամաց նիւթեր շըլլային անոր
աւանդած լեզուները, այդ իւրացանչիրին
սիրած մասնագիտութիւն մը:

Միայն աշակերտները չէին որ կապուած
էին հզօրագոյն կապով մը այդ ուսուցչին
հետ, այլ և Միիթարեան վարդապետ-

Ները։ Եւ իրաւոնէ, երբ ամէն անզամ դասի կու զար, մենք մասնաւոր հաճոյց քով մը կը սպասէինք որ ան վեր բարձրանար, դահիճը, և անմիջապէս մտերմական շրջանակը կը կազմուէր։ Սուր, կտրուկ, իմաստալից դիտողութիւններ կը սէնէր ամէն կարդացածին ու լսածին վրայ, և որ մեծն է երբեմն զժուարին խնդիրներու մէջ՝ երբ իրեն խորհուրդ կը հարցընէնքը, կը գորացնէր զմեզ իր պատրաստ ու խոհեմ տեսութիւններով։ Անկեղծութիւնը իր գեղեցիկ ձիրերէն մէկն էր։ Կ'ըսէր ճշմարտութիւնը՝ ուր որ հարկ էր, զի ոչ մէկն երկիւղ ունէր և ոչ շահ, և այս այնպիսի միջավայրի մը մէջ, ուր այդ ձիրը ճարագով փնտռելու էր։

Ամէն գործի մէջ իրեն առաջնորդ ընտրած է խիդը, և նպատակը՝ հասարակաց օգուար և անձին ստոյգ պատիւը։ Գիշ մարդիկ եղած են որ իրեն պէս թէ պաշտօնական գործերուն և թէ ընտանեկան պարտերուն մէջ ճիշդ և վերին աստիճանի կարգապահ եղած ըլլան, և չէր զիտեր ձգձեկ՝ ուշացնել զանոնց։ Կարելի է առանց խարսնելու և ժամացոյցը ձեռքդ բրունած սպասել անոր զալու վայրկեանին։ Եւ այս ճշդապահութիւնը շատ լաւ զիտէին իր բոլոր աշակերտները որոնց միշտ բախտաւոր եղան անոր դասերէն շրջկուելու, և ատրին համեմ մէկ կամ երկու անզամ, ան ալ մեծամեծ փոթորիկներու միջոց, կը բացակայէր զասերէն, զոր միայն իրը պարաց մը չէր կատարեր, այլ իրուն իրական հաճոյց մը։ Այդպիսին նկարագրով մարդ մը, ի հարկէ, տնական կարգապահութեան մասին օրինակելի տիպար մը պիտի ըլլար։ Հոն, տան մէջ, մենց միշտ կը աենէինց կարգ, կանոն, արտակարգ մաքր մը, ի հարկէ, տնական կարգապահութեան մասին օրինակելի տիպար մը պիտի ըլլար։ Հոն, տան մէջ, մենց միշտ կը աենէինց կարգ, կանոն, արտակարգ մաքրութիւն։ Ամէնքը միշտ իրենց գործին վրայ պատրաստ, զնացող եկող անպակաս, բայց անաղմուկ, իր արտաքինը տեսնելով՝ այցելուն պիտի կարծէր զինքը ան-

մատչելի բերդ մը, սակայն այդպէս չէ, ընդհակառակն՝ զիշող, ճկուն, անշահախնդիր, այնքան քնքոյց որչափ շերմ, արժանապատռութեան խորին զգացում մը՝ եղայրական գորովոտ պարզութեան մը հետ, միանգամայն պատկանանց ու սէր ներշնչելով ամէնուն, առանց չափազանցութեան կարելի է զուրցել՝ թէ նա անընդունակ է ու և տղել զգացման, նախանձի, ցուցամոլութեան, գոռոզութեան, քինախնդրութեան, բամբասանցի, զաւի։ Ներքին հանդարտ բայց ամուր քաջութիւն մը՝ տիրական փափուկ հեզութեան տակ՝ բայց միշտ առանց յիխորտանցի, առանց թմրուկի, միշտ պարզ ու բնական իսկ թէ ինչու այդ յարգանց ազգոր գէմըը այնչափ լուրջ է, մայլ ամակերով պատած, ուր հազիւ երբեմն թեթեակի կը փայլի զուարթութիւնը, ատոր պատճառ իր խոհուն և բազմազրազ կեանցն է, որով չափազանց ընկղմած իր պաշտօններուն գործերուն և ուսումնական մտածութեանց մէջ, չի զիտեր երբեք սթափումն կամ հանգիստ տալ իր մորին ու մարմնոյն։ Երբեք իր կեանըը և ոչ իսկ մի ժամ խաղերու, վայելըներու, ընկերական զրուանցներու չծախսեց բնաւ. այդ մասին, այո՛, ոիշտ է նա բառին բռն իմաստով։

Եւ որպէս զի պատկերը կատարեալ ըլլայ, պէտք է աւելցնել նաև թէ Ստեփան էֆ. Կորտիկեան ընտանեկան կեանցնի մէջ շատ բախտաւոր եղած է, պայծառատեսութիւնն ունեցած ըլլալով իրեն կեանցնի ընկեր ընտրելու քաջակիրթ, ուսեալ, բանիմաց օրիորդ մը, Ալբունի Մուլապեհանեան, սուր միաց և գողոր սիրո, որ տարիներով ձեռնհասօրէն վարած է Թըսպրոցակը Ցիկնանց ընկերութիւնը, Շնորհիւ այս ընտրութեան՝ ան կրցած է կազմել ընտանեկան նախանձելի բոյն մը, օրինակ հանդիսանալով երջանիկ ամուլի մը։

Հ. Սաւա Տէր-Մովսէսսան

